




1816

X - 3







Մյուս կտրուկներ
 Բուն "Հեղափոխ" Մեր շքեղ
 բունկերու ունի մեջից
 Մերից, որոնք իրենց
 "Մարտի", այնպես կործանվի
 իրից բուն "Հեղափոխ" այլ
 կործանվի շարունակ իջնալ

Հ Ն Չ Ա Կ

Ի Ե Ր Ա Ն Հ Ն Չ Ա Կ Ե Ա Ն Կ Ո Ւ Ս Ա Կ Ց Ո Ւ Թ Ե Ա Ն

Յ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Ի Ի Ն

Հնչակեան Կուսակցութեան նախորդ Կեդրոնը կազմող պ. Աւետիս Կազարբեկեան (Ա. Ակնարկեան) և Տ. Մարիամ Կազարբեկեան Ընդհանուր Ժողովին վճռով պաշտօնանկ եղած են, ուստի Կուսակցութեան Կեդրոնական Վարչութեան յատկացած Թղթակցութիւն, զբաժ, ամէն ինչ պետք է, մինչև նոր տնօրինութիւն, զրկել հետեւեալ հասցեով.

M. ALFARI,
 99, FRITHVILLE GARDENS,
 SHEPHERD'S BUSH, LONDON, W.

Ն ՈՐ Կ Ե Ը Ն Ի

Հնչակեան Յեղ. Կուսակցութիւնը, իր ինը տարուան գոյութեան մէջ առաջին անգամը բլլալով Ընդհանուր Ժողով գումարեց 1 յնտոն այս տարուան օգոստոս 8—20 ին:

Ընդարձիս ամէն կողմէն Հնչակեան ընկերները թէ իբր պատգամաւոր կուսակցութեան բոլոր խաւերուն, թէ իբր ազգային փրկութեան հինաւորց հնչակեան զինուորներ եկան զրկուեցան իրարու հետ պատուութեան ոտանիս մէջ: Հայրենիքի աղէտներուն արիւնկաթ սրտով վկաներ, հայրենիքի փրկութեան հաւատքին անընկճելի հաւատարիմներ, այդ ընկերները հայ եղբայրակցութեան սուրբ սիրովը ոգևորուած իրարու խառնեցին իրենց դառն կամ յուսալիք փորձառութեան ամէն մանրամասնութիւնները, խորապէս զգալով իրենց վրայ ծանրացող պարտականութիւններուն ահեղ մեծութիւնը: Ընկաշկանդ մտքով, սառն ոգւով, բայց միշտ հոգած սրտով մանրակրկիտ կատարեցին քննութիւնը այն անցեալին որուն ստեղծողներէն եղան, որուն կենդանի վկաները հանդիսացան: Ու այդ ինը տարուան փորձառութեան դասերէն օգտուելով դժեցին այն ուղղութիւնը որմէ առաջնորդուելով կը հաւատան թէ ազգային ազատութեան պատերազմը պիտի հասնի ապահով յաղթանակի:

Ժողովը ամենածանր հանգամանքներու հանդէպ կը գտնուէր: Հայ աշխարհին վիճակը, եւրոպական զիւանագիտութեան տրամադրութիւնները ոչ ոքին համար զաղանկը մըն էին, ու յուսահատութեան քուր մըն էր որ կ'արձակուէր վայնասուն բուերէ: Սակայն յեղափոխութեան ներկայացուցիչները քննեցին կացութիւնը սառնասիրտ պաղարիւնութեամբ:

Ժողովը արգար եղաւ և անաչառ նախ Հնչակեան Կուսակցութեան համար: Բունց կանգ առնելու ո՛ր և է նկատողութեան առջև, քաջութիւն ունեցաւ իր ներքին տկարութիւնները զննելու և անոնց ջնջումին միջոցները տնօրինելու:

Իր ներքին վիճակը հիմնովին բարեփոխելու գործողութիւնը կատարած ատեն Ժողովը միանգամայն ամենալուրջ ուշադրութեան առարկայ բրաւ շարք մը կարծիքներ որոնք թէ հայ ժողովրդին և թէ հայ ազգին

բարեկամ միջավայրերու մէջ ուժգնապէս երևան գալով զանոնք ընդունիլը գրեթէ պարտաւորիչ կը դառնար անոնց համար որոնք ազգային փրկութեան դատին պատասխանատուներուն մէջ են: Հնչակեան Ընդհանուր Ժողովը միաձայնութեամբ վճռեց թէ Կուսակցութիւնը պէտք է իր գործունէութիւնը նուիրէ միայն և միմիայն ազգային դատին, առանց իր ծրագրին մէջ նախապատուութիւն տալու ո՛ր և է անասական դպրոցի, կրօնական դասնանքի, քաղաքական համոզումի: Թող զարնէ փրկութեան ժամը ու ալ անկէ ետքը ամէն հայ ազատ է բլլալ ընկերակարական կամ քաղքենի, հաւատացեալ կամ անտարբեր, հանրապետական կամ միապետական. աղատութիւնը բարեգութ մայրն է որ իր ծոցին մէջ կրնայ սընուցանել ամէն զաղափար իբր իր զաւակը: Բայց երբ դերութեան շղթան կը ծանրանայ ամենուս վրին վրայ, մէկտեղ ամրապնդենք մեր ամէն ուժերը զայն խորտակելու համար: Հայը հիմայ կրնայ լուսաւորչական բլլալ կամ բողոքական, կաթոլիկ կամ անհաւատ, զբրամատեր կամ բանւոր, հողագործ կամ վաճառական, աղքատ կամ փարթամ, թող բլլայ ինչ որ կուզէ, ամէն հայու ճակտին վրայ իր ազգութիւնը զարնուած է արիւնի կարմիր դրօշով մը, իբր դատակնիք անխուսափելի մահուան: Հայութիւնը մահապարտ ոճրագործութիւնն է թիւրքին համար. հայութիւնը ուրեմն միայն պէտք է բլլայ մեր ամենուս միութեան կապը:

Ը Չ Գ Ե Ծ Ի Ն Յ Ո Յ Ս

(Գոստոս 14—26 էն ի վեր հայկական հարցը ուժգնապէս կը յուզուի Եւրոպայի ամէն կողմը և մասնաւորապէս Ընդլիոյ մէջ: Բնէն ատենէ աւելի հիմայ է որ մեր դատին նպատաւոր կարգադրութեան մը համար հայ ազգը եւրոպական միջամտութեան վրայ յոյսեր կը դնէ: Ընդ յոյսերը արդեօք այս անգամ պիտի իրականանան թէ անոնց ալ պատրանքը պիտի յաջորդէ: Եւնայտ զուգն ան որ համարձակի վճռական պատասխանը արձակել: Ս'եղի միայն ներելի է հաւասարաշափ աստիճանով ընդունիլ թէ յոյսի հաւանականութիւնը, թէ պատրանքի երկիւղը:

Բունց ետ ետ երթալու մինչև Լարայէլ Օրիի, Ատարիւնէ Ի.ի, Աերսէս Ըշտարակեցիի օրերը ուր հայկական անկախութեան մը հաւատքը խանդավառեց մեր սրտերը, եթէ միայն մեր պատմութեան վերջին քսան տարուան ժամանակամիջոցը աչքերնուս առաջ բերենք պիտի չվարանկիք ընդունիլ թէ այս օրերէն շատ աւելի յուսալիք կացութեան մը մէջ գտնուէր ենք:

Հայաստանի հիմնական բարեկարգութիւններուն հարցը երկու միջոցաւ կրնար լուծուիլ. կամ թիւրք իշխանութեան հետատես քաղաքականութեամբ, կամ եւրոպական միջամտութեամբ: Ս'եր դատին համար երկու պարա-

գաներն ալ հաւասարապէս յուսատու պայմաններով ներկայացան մեր առջև, հաւասարապէս յուսախաբուածիւն բերելով իրենց հետ: Քանի մը թուականներու յիշատակութիւնը պիտի կրնայ յիշողութիւնները արթնցնելու զարկ մը տալ:

Թիւրք և Ռուս պատերազմին ժամանակները Համիտ որ դեռ նոր դաժակալած էր և տակաւին երեւան չէր բերած ապագայ «մեծ մարդասպանը», իր ձեռքովը (Օմանիէի առաջին կարգի պատուանշանը՝ Աերսէս Պատրիարքին կուրծքը կախելէն յետոյ կ'ըսէր, «թող վերջանայ այս պատերազմը և պիտի տեսնես թէ ի՞նչ բարիքներ պիտի ընեմ իմ սիրելի հայ ժողովրդիս:» Թէ այն խոստումները ինչպէս գործադրուեցան կը վկային 1894-95-96 թուականները:

Սան-Սթեֆանոյի դաշնագրին 16 ըդ յօդուածը պահ մը արբշու ըրաւ մեզի:

Պերլինի դաշնագրին 61 ըդ յօդուածը փրկութեան ապահովագրոյն երաշխաւորութիւնը համարուեցաւ:

Երբ 1879 ին երկը յանձնախումբը Հայաստան և Արևելիս զրկուեցան, անոնց պատրաստած ծրագիրը պահ մը մեզի ենթագրել տուաւ թէ թիւրք իշխանութիւնը իր ճշմարիտ շահերը բմբռնելով պիտի ուղէ գոհացում տալ հայոց արգար պահանջումներուն: Եւս ենթագրութիւնը գրեթէ համոզում կը փոխուէր սատարալամ թունուղցի Խայրէտտին փաշային այն հաստատ առաջադրութեամբ թէ Հայաստան բարեկարգելով Թիւրքիան կրնայ փրկուիլ: Աերսէս Պատրիարքին և սատարալամին բանակցութիւնները մեզի յուսողեցին թէ խնդիրը լուծուելու մօտ է և Հայաստան պիտի կրնայ ունենալ Երեւելեան Բուռնի կազմակերպութեան մօտեցող վարչութիւն մը:

Սեղ մեծ պետութիւնները 1880 հոկտեմբերի մէջ հաւաքական ստորագրութեամբ Հայաստանի բարեկարգութիւնը ներսը ծրագիր մը ներկայացուցին Վրան, և անոր անմիջական գործադրութիւնը պահանջեցին: Պարոյ Ռուսական զեականատունը Բերգպուրկի արտաքին գործերու նախարարութիւնէն ստիպողական հրահանգ ստացած էր այդ ծրագրին ընդունելութիւնը փութացնելու:

Ենդլիոյ ազատական նախարարութիւնը որուն պիտի էր Արասթոն, 1880 ին իր արտաքին քաղաքական ծրագրին մէջ գրած էր թուրքիոյ համար երեք հարցի վերջնական կարգադրութիւնը. Տուլչինիոյ խնդիր, Յունաստանի խնդիր Հայաստանի խնդիր: Եւս երկու խնդիրները լուծուեցան:

Ռուսիոյ Ելքքաստոր Բ. կայսրը իր մահէն քիչ առաջ թրքական Հայաստանի ինքնավարութեան փափագող էր, և իր կամքը բացարձակապէս յայտնած էր ներքին գործերու նախարարին և Ռուսիոյ զիկղատոր Լորիս-Սեւրեօֆի: Եւս փափագը իրականացնելու նախնական պատրաստութիւնները սկսած էին տեսնուիլ: Հայաստանի, Արևելիս և Ա. Պարոյ միջև բանակցութիւնները արդէն կը կատարուէին, և 1881-82 ին ձեռքը ապստամբական շարժումին պատրաստութիւնները կը տեսնուէին. 1882 մարտ 13 ին Ելքքաստոր Բ. սպաննուեցաւ:

Վուլֆարուի 1890 յուլիս 15 ի ցոյցէն ետքը սուլթան Համիտ 1890 օգոստոս 17 ին խոստացաւ Հայաստանը բարեկարգել երկու ամսուան մէջ: Վեպանները այս խոստումը ընդունեցին:

Սասունի կոտորածէն ետքը Ենդլիա, Ռուսիա և Գրանտա միանալով Վրան ներկայացուցին բարեկարգութիւններու ծրագիր մը որուն ընդունելութիւնը պահանջեցին: Ոչոք կրնար ենթադրել թէ երեք մեծ պետութիւններ սուլթանին առջև տկարանալով տեղի կրնան տալ:

Սեպտեմբեր 18/30 ի ցոյցէն ետքը բարեկարգութիւններու գործադրութեան հաւատքը զորացաւ. այդ հաւատքին ուժ

տուին նեղուցներուն բերանը հասած նաւատորմները և Ենդլիոյ նախարարապետ ըրտ Սոլդէրիի շանթահարող ձառերը: Սուլթանը պատասխանեց 100,000 զիակ նետելով Ենդլիոյ առջև: Սեճն-Բրիտանիա յաղթուեցաւ «հիւանդ մարդէն»:

Եւսպէս ահա վերջին քսան տարուան ժամանակամիջոցին մէջ պարբերաբար ունեցանք ամենամեծ յոյսեր որոնց յաջորդեցին մեծագոյն լրումներ: Հետևանքը, դասը: Եւս:

Քաղաքականութիւնը որոշապէս դժուած միահարթ պողոտայէ մը չընթանար. անսպասելի փոփոխութիւններ կրնան իրարու ետեւէ գալ, դիպուածը մեծ դեր կը կատարէ: Յոյսը կրնայ ծագիլ երբ խորին յուսահատութեան մէջ ընկղմած ենք, և երբ յոյսը կը շողայ կրնանք խորասուզուիլ խորին յուսահատութեան մէջ:

Հայ ազգը անընկճելի է իր հաստատ առաջադրութեան մէջ՝ ազատիլ զինքը անբանացնող, ոչնչացնող ստրկութեան լուծէն:

Երբ աչքերնուս առջև ունինք այս երկու ճշմարտութիւնը կը հարցնենք թէ ի՞նչ պէտք է ընել ասկէ ետքը:

Չենք կարող նստիլ ձեռքերնիս ծալած, արցունքը աչքերնիս, միայն յոյսով սպասել որ փրկութեան պտուղը զիւանագիտութեան ջերանոցը հասունանալով գայ իմայ մեր բերանը: Եւս յոյսով սպասողները անկարող ծոյլեր են որոնց բաժինը անխուսափելի մահը կրնայ ըլլալ, ուրիշ ոչինչ: Վործերու ենք. ամէն հայ ուժ, ըլլայ յեղափոխական, ըլլայ զիւանագիտական, ըլլայ բարոյական կամ նւթական, պէտք է աշխատին ներդաշնակ աջակցութեամբ, առանց յուսահատելու զիւանագիտութենէն, առանց չափազանց յոյսեր դնելու անոր վրայ:

Սեր աղէտները որչափ ալ մեծ ըլլան, թշնամին աւելի ահաւելի վիճակի մէջ է. օսմանեան պետութիւնը հիմնեցնուեցաւ մէկ տարուան մէջ: Միանկացած, կործանած, թշուառ, պետութիւններու շարքէն բարոյապէս արտաքսուած, ահա ինչ որ է Համիտի իշխանութիւնը:

Իսկ մենք մեզի հետ ունինք սուրբ դատի մը իրաւունքը, 100,000 մարտիրոսի արիւնը, յեղափոխական ուժը, ազգային զգացումը, մարդասէր աշխարհին համակրանքը: Սեր պարտքն է այս ամէն առաւելութիւնները ի մի ձուլելով գործել, առանց ժամանակ կորսնցնելու:

ՊՈՒՍՈՅ ՊԵՏԱՆԵՐԵՐԸ

() Գոստոս 14—26 ի չորեքշաբթին, կէս օրը մեկուկէս ժամ անցած, քաջարի քսանէ հինգ Վաշնակցական կը յաջողին մտնել Պանք (Թոմանին Վալթիոյ կեդրոնավայրը, որուն գաները փակելէ յետոյ իբր պատանգ իրենց տրամադրութեան տակ կը պահեն բոլոր պաշտօնեաները որոնց մեծագոյն մասը եւրոպացի, ասոնց մէջ ըլլալով այդ հաստատութեան տնօրէնները: Հայ յեղափոխականները վեցհարուածեաններով, ուսմբերով ըսպառազնուած, նախապէս ալ խոհեմութիւն ունեցած էին ապահովել Պանք (Թոմանը, օժտելով անոր ստորերկրայ անկիւնները ուժանակի միջոցաւ:

Սարսափը կը տիրէ շէնքին մէջ. հայերը կը յայտարարեն թէ իրենք զբամարկղներէն և ոչ իսկ ոսկի մը տանելու փորձութիւնը կ'ըզան. նպատակնին զուտ քաղաքական է: Հայաստանի բարեկարգութիւններուն համար պատրաստած են ծրագիր մը որուն ընդունելութեանը համար 48 ժամ միջոց կը շնորհեն զեականական մարմին: Պայմանաժամը լրանալուն երբ մերժուի իրենց ծրագիրը

ան ատեն Պանք () թումանի փրատակներուն ներքև կը ծածկուին իրենք ալ, եւրոպական պատանդներն ալ, դըրամարկըներն ալ:

Օրինուորական այս կտրուկ վճիռը կը սաստկացնէ սարսափը, Տրացանի հարուածները կը փոխանակուէին թրքական զօրութեան հետ որ եկած պաշարած էր դըրաւուած շէնքը:

Այդ ճգնաժամին Արը Լստկար Ա իննդ, հատուտութեան անօրէնք, կ'առաջարկէ արշաւող խմբին իւրեն ժամանակ տալ Եւրոպիոյ պաշտը երթալ գալու: Կը վերադառնայ ուշ ատեն, բերելով սուլթանին ընդունած պայմանը որ է արշաւող խմբին թշուառութիւն Եւրոպա երթալու:

Արը Լստկար Ա իննդի կ'ընկերանար պ. Մարտիոս, առաջին թարգման ուսուցիչն զեպանատան. երկուքը միացած կը համոզեն թէ եւրոպական զեանագիտութեան անհնարին է անմիջապէս լուծել հայկական խնդրին պէս կնճուտ հարց մը, և եթէ հայ հերոսները կարեորութիւն չընծայելով այս հանգամանքին գործադրեն իրենց որոշումը, անմեղներու արիւնը չի կրնար հայկական դատին սալ ցանկացուած լուծումը:

Քաղաքագիտական լեզուն կը յաղթանակէ, և փորձիկ խումբը որ իր ընկերներէն մէկ քանին արդէն նահատակ ձգած էր Պանք () թումանի մարմարիտներուն վրայ, գիշերանց կ'առաջնորդուի, զինուորական պատիւներով, այսինքն գէնքերը մէկտեղ առած, Կիւլնար զբօսանաւը, սեփականութիւն Արը Լստկար Ա իննդի. և անկէ միւս օրը փոխադրուելով Փրանսական Սէսա-ժըրի լա Դիւնտ շոգենաւը, ազատագրուէ կը համար Մարտիոս:

* *

Մինչ մէկ կողմէն Պանքային շուրջը կը կատարուէին պատերազմական և զիւանագիտական այս գործողութիւնները, միւս կողմէն մահապատիւ վայրենիներու խուժան մը, կարծես միևնոյն զագանակէն մղուած, կը յարձակի ամէն կողմ հայերուն վրայ: Վալաթիա, Իերա, Գասրմ փաշա, Խապուղ, Սամսթիա, Իսկիւտար, ԸԱ-սամպուլ, կամուրջ, ամենտեղ կոտորած. արիւնը գետի պէս կը վազէ, ով որ անպէս հայ է կը տապալի. բայց հոն ուր հայերը գէնք ունին ցոյց կուտան իրենց քաջութիւնը, և վայրենի մահապատիւներուն հետ թիւրք զինուորներն ալ հարիւրներով կ'իյնան:

Ու կոտորածը կը շարունակէ յաջորդ օրը. իբր թէ Պոլսը ըլլար միջին դարու մէջ պատերազմէ անուած քաղաք մը, սուլթանը հրամայած է երեք օր երեք գիշեր ջարդել հայերը և աւարի տալ անոնց ինչքը. հրամանը կէտ առ կէտ կը գործադրուի ստիկանութեան և բանակին վերին հսկողութեանը տակ: Այս միջոցին վերին Առփուր զբօսող զեպանները կը յիշեն իրենց պարտականութիւնը, մանաւանդ որ եւրոպացիներու շահեր վտանգուած են, և ահա սուլթանին կը հեռագրեն կարուկ լեզուով « ոչ միայն թիւրքական կայսրութիւնը այլ և գերդաստանդ վտանգի մէջ է եթէ նախճիրը շարունակէ: » Հեռագիրը Եւրոպը հասնելէ քիչ վերջը կը դադրի ջարդը, իբր զիւթական գաւազանով մը:

Հաշուելիչու. 6,000 հայու գիակ.

* *

Հասած էր օգոստոս 19, երկուշաբթիին, սուլթանին պահակաբաժնի 21 րդ տարեդարձը. սուլթանին պահանջումովը քաղաքը լուսադարձեցաւ, բայց ամսյի փոփոց-

ներուն մէջ մահուան սառերն էր միայն որ կը շրջէր. Ինչպէս զանազան այդպիսի տխրամտ զիշեր տեսած չէր:

Ո՛չ մէկ զեպանատուն լուսադարձեցաւ... Համիտ կըրակ կտրած բացատրութիւն պահանջեց. պատասխան ստացաւ, « ներքին չէր հրճուիլ կոտորածներու տեսարանին առջև: » Այս բանակալը սմբեցաւ: Վեպանատաններու առաջին թարգմաններն ալ Եւրոպը երթալով փոխանակ սովորական շնորհաւորութեան ձգեցին ցաւ յայտնող զայրոյթի թուղթ:

Այն զեպանները միանալով Գրան ներկայացուցին բողոքագիր մը որուն մէջ անհերքելի ապացոյցներով ցոյց կուտային թէ կոտորածը խուժանին ինքնաբերաբար գործը չէ, այլ կառավարութեան և Եւրոպիոյ պատրաստած մէկ զաւարճութիւնը: Այս ամբաստանագիրը Եւրոպայի առջև Համիտին բարոյական մահուան դատապարտութեան վճիռը կըրաւ:

* *

Պոլսոյ Հայերուն կոտորածին լուրերը աստիճանաբար հասան Եւրոպա: Միւս հեռագրութեամբ թէ ջարդուողներուն թիւը կը հասնի 34,000. այս թիւը կամոց կամոց բարձրացաւ 6,000 ի: Առաջին շուտուամը անցնելէ ետքը Եւրոպա սկսաւ սթափիլ, և զայրոյթի ահազանգոջ աղաղակ մըն է ամէն կողմէ հնչուեցաւ: Գրանսոյի ազատական մամուլին ընկերացաւ կաթոլիկ օրագրութիւնը և պահանջեցին սուլթանին պահանջները կամ իշխանութեան սահմանափակումը. Խոսակա մարդաբերական զգացումներու արտայայտութեան մէջ Գրանսոյէն ետ չի մնար. առաջին անգամ ըլլալով Գերմանիոյ մէջ ալ միթիսկներ սկսան սարքուիլ հայկական կոտորածներու համար, Ա իննդի մամուլին մեծամասնութիւնը համակող է մեզի:

Իսկ շարժումը որ Մեզիոյ մէջ սկսաւ ու կը տարածուի անկարագրելի է: Մամուլը կոտորածներու հարցովը կ'զբաղի. Լոնտոն, գաւառական քաղաքները ամէն կողմ մեծամեծ միթիսկներ գումարելու պատրաստութիւններ կը տեսնուին, եկեղեցականութիւնը կը խօսի, ժողովուրդը կը շարժի, և նախարարութիւնը արամադիր է գոհացում տալ հանրային կարծիքին որ կը պահանջէ անգլիական միջամտութիւնը (Թիւրքիոյ գործերուն, եթէ Եւրոպա անտարբեր մնալ ուզէ իսկ):

Մեծ-Օրհուրունին, the Grand Old Man, Արասթուն իր աստուածարեալ պատկաւներովը վեր բարձրացաւ, ու երկու խօսքով խարակեց Համիտը, « մեծ մարդասպանը որ Պոլսոյ գահուն վոյ է », ըսաւ հանդարտ զայրոյթով մը: Ու սարսուռը ընթացաւ Մեծ-Օրհուրունիոյ ոսկորներուն մէջ, վասն զի զգաց թէ մենամարտը սկսած է Մեծ-Օրհուրունիին և մեծ-մարդասպանին միջև: Իրարու դէմ եկած են Մարատ բարոյականութիւնը, և ապականեալ քաղցկեղը:

ԳԼՅԵՐՈՒՆԻ ԵՊՈՍԵՄԻՈՒԹԻՒՆԸ .

ԲԼՈՒՍՈՒՆ ԵՒ ՀԻՆԳՕՐԵԱՅ
ՊԱՏԵՐԱԶՄ .

1895 ՆՈՅՆԵՄԵՐ 24-ԷՆ — 1 ՓԵՏՐՎԱՐ 1896.
(Հարունակութիւն) 1)

Երկուշաբթի գիշերն անցաւ լուս և մեղուաջան աշխատութեամբ: Ըմենափոքրէն մինչև ամենամեծերը օգտաւոր գործի վոյ էին: Հերեկուայ յաղթութիւնները վերստին ոգևորեցին ու քաջալերեցին ամէնքը: Այդ գի-

1) Տես «Հնչակ» 1895 թ. 23, 24 և 1896 թ. 1, 2, 3, 8, 9, 10, 11, 13 և 14.

չեր, Մտուածածնայ եկեղեցւոյ ժողովարարձին մէջ տեղի ունեցաւ Մարտի 2-ի խորհուրդը Հնչակեան Առաջնորդութեան ներկայացուցիչ պ. Մարտի նախագահութեան ներքեւ երկար վիճարանութիւններէ յետոյ, ներկայացուցիչը և Մարտի 2-ի ու Արևիկալարի քաջ ազաները բարձրացան Այնք և դուռնաբեկին պատերազմական խորհուրդը: Կարգադրութիւններ և Եկեղեցւոյ միւս իշխաններու հետ այդ ժողովի մէջ կարգադրուեցան յաջորդ օրուայ պատերազմական գործերը:

Կեկտեմբեր 5, երեքշաբթի օրուայ առաւօտն էր: Հայկական գնդերը իրենց զինքերու մէջ դարանի նըստած՝ վագրներու նման անհամբեր կըսպասէին թշնամիին հրացանաձգութիւններուն ու յարձակումներուն: Այս օր եղաւ և դեռ ոչ ոք չէր շարժեր թրքական վիճարի բանակին մէջ, կարծես մի աներեւոյթ ողի, գիշեր ատեն կոտորած լինէր աւերքը, եգիպտացի անդամներէն նման:

Ստամբուլ Քեմալի փաշան իր չէրքեզական գոտուութեամբ ստանձնած էր իր վրայ՝ Օգոստոս 4 օրուայ մէջ կոտորելու յանձնարարութիւնը, և այդ պայմանաւ իր բանակի 4 օրուայ ծախքի համար ստացած էր Ալիսոյ Սուլթանի (Սայր Սայրուհի) անձնական գանձարանէն 20,000 օսմանեան ոսկի: Տայանի եղաւ որ այդ չէրքեզմ ու գոտու փաշան, արդէն պատերազմի երկրորդ օրն իսկ թուրքացած ու վճատած էր մի քանի հազար զօրքերու կորստով: Եւ այդ օրէն որոշած էր այլ ևս ուղղակի յարձակում չի գործել Օգոստոսի վրայ, մինչև որ չի հասնէին նոր բանակներ և մասնաորակէս Պրոնտուրի բանակը, որի ուշանալն ևս իրեն մեծ մտահոգութիւն պատճառած էր:

Այս օրուայ ժամը ճիշդ 6-ին պատերազմն սկսաւ ահեղ որոտներով ու ազդակներով Վաթի ու Վարթոշ-Վորի հայկական գնդերէն, որոնց արձագանք տուին իսկոյն Օրանոցի քաջերը պ. Մարտի հրամանատարութեան ներքեւ:

Մտուածածնայ Այնքը շնուած է Վարթոշ-Վորի ներքեւ փոքր արտի վրայ: Պերզինկա լեռան ստորոտն է Վարթոշ-Վորը, որ կը ձևացնէ մի զաւեշվար մողեղաձև քարքարուանիքով, որի համար ալ առած է Վարթոշ (մողեղ) անունը: Պերզինկան այդ ծայրէն սկսած մինչև Իւզար՝ դէպ արևելք՝ կը ձգուի միակտուր ծծրմալային ժայռով և կընծայէ գիւղական մի խրճիթի ետնակով հակած միակտուր տանիքին ձեւը. իսկ հիւսիսակողմնալ նոյնպէս բոլորովին միակտուր գահալէժ է: Եւ այդ լեռան զիմացն է Պրիտ լեռը, որոնց մէջ կը խորանայ այն կիրճը, որ կը տանի դէպի Լչրիձէկ: Պերզինկայի այդ գահալէժը ունի մօտ 2,000 ոտք բարձրութիւն: Լեռան այդ միակտուր կողքի վրայ կան մի քանի սանդուխտ աստիճաններ դէպի ներս քաշուած, որոնք երկար քարայրներ կը ձևանան: Պերզինկայի այդ աստիճանները թրքերէն բառով կոչուած է Վաթ:

Ինչերուայ պատերազմական խորհուրդի մէջ, որոշուեցաւ Վաթը հանել մշտապէս 12 քաջեր: Եւ յայտի զիրք ունին զամբը, ուր բացի Եկեղեցւոյն քաջերէն ոչ ոք չի կարող բարձրանալ, որն արդէն իրենց մշտական սեփականութիւնն ու ասպետական քաջագործութիւններու որջն է: Զոն բարձրացող քաջերուն ոչ մի տեղէ գնդակ չէր հասներ, ընդհակառակը իրենց առջև կը տարածուէր թրքական լայնանիստ բանակը: Ի վերջոյ պիտի տեսնենք թէ այդ փոքրիկ խումբը ինչ առասպելական քաջութիւններ գործեց և թէ իր զիրքով ուղղակի միակ արգելքն եղաւ Այնքի չի մնաստելուն, և սուրահետ փակեցին Օգոստոսի արևելեան լայն մուտքը թրքական բանակի առջև:

Վաթը կը բարձրանային մշտապէս 12 հոգի, Եկեղեցւոյն իշխաններէն Եղիայի, սուրա եղբայր Սարգսի և մտտար Վարդի եղբայր Վաթորի առաջնորդութեամբ, որոց զեղեցիկ, բարձր և յաղթակալմ իրանին մէջ՝ բարոյական մարտութեան և հաւատքի սրբութեան հետ մարմնացած էր և տրոյական գիւցաղնութիւն:

Ժամը 6-ի ատեններ թրքական բանակի վերի մասը Այնքի այգիներուն մէջէն կը յառաջանար նոր և ամուր զիրքեր գրաւելու համար, կարծելով թէ երբեք զիրենք նշմարողներ չըկան: Հաղիւ թէ դուրս եկան իրենց զուլաներէն բաց օդին մէջ, Վաթի և Վարթոշ-Վորի քաջերը կարկուտի նման գնդակներ թափեցին անոնց վրայ և առաջին հարուածով տանեակ զինուորներ գետին ձգեցին: Բանակն սկսաւ խոյս տալ և նահանջել: Ինչպէս փաշան «վսեմաշուքի» բարկութեամբ կը հրամայէ կրակել և թնդանթներն ուղղել Օրանոցի ու Օգոստոսի վրայ, որին պատասխանեցին Օրանոցի և ապա Տալալի Վարդի և Պրոնտուրի Սայրի հայկական գնդերը: Պատերազմը տեւեց մերթ թոյլ և մերթ բուռն մինչև իրիկուան ժամը 12: Եւ այս ամբողջ պատերազմի միջոցին թրքական զինուորները երբեք դուրս չի բերին իրենց զուլաները զուլաներու ծակերու ետեւէն. թէպէտ այդ ծակերէն ալ քաջ զէյթունցիները, իրենց սուր նշանառութեամբ, այդ օր այ ծակեցին մի քանի հարիւր զինուորի ձակասները իրենց զնդակներով:

Եւ այդ օր թշնամին արձակեց Օրանոցի ու Օգոստոսի վրայ 210 թնդանթ, որոնք սակայն ոչ մի մնաս չի պատճառեցին: Հայերու կողմէ մեռան միայն երկու հոգի, որոց մին Վաթեան Սինասը, շատ ազնիւ և առիւծասիրտ երիտասարդ էր 24-25 տարեկան:

Վաթեան Սինասը Եկեղեցւոյն թաղի այն քաջերէն էր, որ գործի սկիզբն իսկ նուիրուած էր ս. Մարտի և անհամբեր ու սրտիոզ սրտով կաշնատէր ու կը պատրաստուէր Հայրենիքի փրկութեան սրբազան պատերազմին: Եւ առաջին անգամ կոռուեցաւ նա քաջարար Բերդու-Չայի պատերազմի ատեն, միևնոյն ժամի տակ նըստած և ինք, ուր էր Տէլլատը: Ի վերջոյ նոյն արիւթութեամբ և անձնուիրութեամբ մասնակցեցաւ մեր բոլոր պատերազմներուն ու արշաւանքներուն: Ինչ որ մասնաւոր յիշատակութեան արժանի կը դարձնէ զինք, այն ալ իր նկարագիրն էր, որպէս հաւատարիմ, անձնուրաց և կարգապահ զինուորի:

* * *

Կեկտեմբեր 6, չորեքշաբթի օրն էր: Առաւօտեան դէմ շատ ցանցաւ կերպով տեղի կունենար հրացանաձգութիւն. քաջ զէյթունցիները կաքաւորսի նման երբեմն-երբեմն կարձակէին իրենց հրացանները, գետին փռելու համար այն զինուորները, որոնք կը համարձակէին անխոհեմարար վեր բարձրացնել իրենց զուլաները: Եւ թափանցիկ մառախուղը մերթ ընդ մերթ կիշնէր դէպի ձորը, անտեսանելի դարձնելով ամենամօտ առարկաներն ու վրէժխնդիր բանակները, կարծես վերջ տալու համար այդ վրէժխնդրութեան և մարդորսութեան: Սակայն հաղիւ թէ կը բարձրանար կրկին շարժելու լեռներու ձիւնապատ գագաթները, նոցա կը յաջորդէին կրկին հրացաններու ծուխերէն դոյացած ամպեր...:

Եւ յայտի ժողովրդային քաջերն աւելի քաջալերուած էին. թէպէտ ամբար ալ կը գուշակէինք մի անակնկալ թրշնամիի կողմէն:

Առաւօտեայ ժամը 2-ին այդ անակնկալը մեզ պարզուեցաւ ծուխերով ու բոցերով և վճռական ըրպէսները

մտնեցան :

Ի սկզբան ամենքս ալ չուզեցինք հաւատալ մեր աչքերուն և ուզեցինք մտիծարել մեզ, որ մառախուղ կը բարձրանայ Լազարի (Սիսայ) հայկական գիւղի վրայ, որ Կարկալարի կողմը կընկնէր, Օւէյթունէն մէկ ու կէս ժամ հեռու: Սակայն իրականութիւնը անխակելի էր. կը վառէին Լազարի տները և բոցախառն ծուխը ամպի գեղերով դէպի երկինք կը բարձրանար: Լոյն կողմ, Գաբուլ-Գաբալի վրայ գրուած մեր պահակներն ալ շուտով եկան և հաստատեցին իրողութիւնը. — Գրանուղը կոտորող թըրքական բանակը, 14,000 զինուոր ու բաշխօղբ, հասած էին արդէն Լազարի և կը վառէին տները և շուտով կը մտնէին Օւէյթուն, քանի որ Կարկալարի կողմը բոլորովին բաց էր և չուէինք պատերազմ այդ լեռան վրայ, որը, ազատ ձեռնարկներու, շարժումներու, յարբերութիւններու, աղ ու ուտեստ բերելու և արջաւներն արածելու համար բաց էր մեր առջև:

Ըրդէն 70,000 զինուոր ու բաշխօղբ գրաւած էին Օօրանոցի կողմի լեռները 1-2 ժամու տարածութեան վերայ, որի զիւսաց գրուած էին կիսալուսնի աղեղն նման ամբողջ հայկական բանակի 6,000 քաջերը, որոնք արդէն արիւննուշտ պատերազմներու մէջ էին, փակելու համար թշնամի մուտքն ի Օւէյթուն, այդ կողմերէն:

Ըսանց շուարելու, իսկոյն պատերազմական խորհուրդ գումարեցին շնչ. Աուսակցութեան ընդը. ներկայացուցիչ պ. Լազարի, Կալարէթ իշխանը, Եէնիտիւնեան իշխաններէն Եղիան, Աշանը և քաջ խմբապետները: Պատերազմական խորհուրդ գումարեցաւ և Օօրանոցի մէջ հնչ. հերոս գործիչ պ. Լազարի նախագահութեամբ, իր շուրջ ունենալով Մէրկէնեան Հաճին, Ըամ-Բէշիշխանը, Լուսինեան Հաճ. Ըրթին աղան, Պարճեան Սարգիս աղան և Չաքրեան փանոս աղան: Իսկոյն կարգադրուեցան պատերազմական ձեռնարկները հետեւեալ կերպով.

Օստուեցան Աւնքի, Բարթօշ-Բօրի և Պուսաղ-Վոնց-Սօթի քաջերէն 200 հօգի, Եէնիտիւնեան թաղեցիներ և իրենց հպատակ գիւղացիներ և Պապիկ փաշայի որդի Լաւաթի և սորա հօրեղբորորդի առիւծասիրտ Աւշանի հրամանատարութեան ներքև ուղարկուեցան, որոնք Կարկալարի կամուրջն անցնելով, Օւէյթունէն հաղիւ 300 մեթր հեռի, գերեզմանոցի վերև, այգիները ձեղրող ձորակի քարքարուտ պատերուն ետև դարանի մասն:

Օօրանոցէն, Ղապուղ-Չալիքէն և Օւէյթունէն ճամբայ գրուեցան նաև դէպի Կարկալար 600 քաջեր, մնացած հրէք թաղերէն և իրենց հպատակ գիւղացիներէն. Բօշ-Բայրիցիները Չաքրեան փանոս աղայի, Կարկալարցիները Լնդրէասեան Ըսատուր աղայի և Կարապետ էֆ, Տէր Գալորեանի և Սուրենեան թաղեցիները Մէրկէնեան Պապայի հրամանատարութեանց ներքև, որոնք գնացին իրենց քաջերը դարանի շարել նոյն գծի վրայ, Եէնիտիւնեան քաջերուն հետ:

Ըյս ամէնէն վերջ միակ և գլխաւոր դժբաղդութիւնն այն էր, որ մեր ուղղամթերքը սպառուելու վրայ էր. փամփուշտի վերջին արկները, զորս Օւէյթուն իջեցուցած էինք, շատ քիչ էին մեր ագահ կուռոյներուն համար. Աուսակցութեան անձնուրաց գործիչներէն պ. Մլէհը, որին յանձնուած էր վերահսկողութեան պաշտօնը, թաղուն վրդովումով և դուրգուրանքով բաշխեց այդ մնացածներն ալ բոլոր հայկական քաջամարտիկ գնդերուն, և երբ ինքն ալ Աւնք բարձրացաւ, նորա շրթները կը դողողէին... «քաջերը լու կընդդիսանան, բայց ալ փամփուշտ չի մընաց»... Միակ և գլխաւոր մտահոգութեանը, որ կը վրդովէր և մեզ ամենքիս: Տարնայի այս ամենածանր բուպէին ալ մէկը չիկար, որ դանդաղէր կամ թուլանար.

մէկը չկար, որ պահէր կամ խնայէր իր վերջին աւանդ (հրացանի մի նետելիք վառօղ) ... Օւէյթունի մէջ նոյն հօգած և քաջալերիչ շարժման մէջ էին ժողովուրդն ու ազաները: Այսիլուսեան իշխաններէն Պապ աղան, այնչափ էր յոգնեցուցած ինքզինքն աշխատութիւններով ու խրատ խոյսներով, որ մարած էր այդ քաջ իշխանի ձայնը:

Կարելի էր սակայն մի բուռն մարդերով և մէկ օրուայ ուղղամթերքով դիմադրել 14,000 զինուորացի զէյպէք զօրքերուն, որոնք կը գային Կարս փափօք Ընէլի հրամանատարութեամբ և որոնք Գրանուղի մէջ ջարդելով գիւղացի մանչերը, ծերերն ու կիները, կը խրոխտային Օւէյթուն մտնելու... Ի հարկէ շատ տարակուսական էր դիմադրութիւնը և յուսահատական, եթէ այդ նուազութեան չի միանար մի խելացի ու ճարպիկ միջոց, որ միացած զէյթունցիներու աննկուն քաջութեան, պիտի պայծառացնէր Օւէյթունի ճակատագիրը և վստմացընէր նորս փառքը:

Եւսմը առաւօտեայ Ալին ստակի բուպէները հասան. Ըլի բէկի բանակը, ուղիղ ճանապարհով, ստորին սլաքներու մէջէն կը յառաջանար դէպի Օւէյթուն: Ինքնափոստահ բանակի սխալ քայլը, վայ միտակաւ դադարար յղացնել տուաւ, որ փրկարար հրեշտակի նման հասաւ, պատերազմի յաղթանակը մեր կողմ դարձնելու: Ասղաբէթ իշխանը, Ըլասին, Մլէհը և Աւնքի մնացած պետերը պ. Ըպահի և սորա հետ Օստուոցի զէյթունցի պալազրուներուն հետ վերստին խորհուրդեցին յետոյ, նորէն ուղարկեցին դէպի Կարկալար 100-ի մօտ ալարաջցի, թափուտցի և շիփիկիցի քաջեր, որոնք գնացին մինչև Աւլախ-Տէտէյի ձիւնապատ դագաթի դողաւոր բլուրները, ուր հաճիտեղէցի հայ գիւղացիներ կարածէին 10 000-ի չափ այծեր: Ըրդէն այդ լեռան վրայ էր զէյթունցիներու և գիւղացիներու 200,000-ի մօտ այծերը:

Թըրքական բանակն առաջացաւ մինչև այն ձորակն, ուր հայկական քաջ գնդերը դարանի նստած էին: Ըյն անակնկալն, որ թշնամին մեզ կուզէր տալ, ինքն ստացաւ այնպիսի բուռն և արագ կերպով, ինչպէս որ ուրախութեան գնացող մարդը յանկարծ կաթուածահար կը լինի. մինչդեռ Ըլի բէկը, ինչպէս ի վերջոյ անձամբ կը խառտուանէր, «երբեք չէր յուսար իսկ թէ դիմադրութիւն կը գտնէր Օւէյթուն մտած ստեղծ»:

Եւ ահա յանկարծ, բանակի ետևէն ինքնավստահութեամբ, տապալող մրրկի նման, Սլախ-Տէտէյէն սկսան բանակի վրայ թափել, կիսաթափանց մառախուղի մէջէն 10150 սևազգեստ հայ զօրքեր, որոց սակայն 10,000-ը չորքոտանի զինուորներ, իսկ 150-ը միայն կրկուտանի էին, որոնք սկսան գնդակել թշնամին: Թուրքերը թէպէտ ի սկզբան կարծելով թէ բանակի յետամնաց վաշտերն են դրա, որոնք սխալմամբ կը նետեն իրենց, այնքան ուշադրութեան չառին, և բաւականացան հնչել զիրար ծանօթացնող փողերը:

Հաղիւ 10 մեթր հեռու իրարմէ, ահագնագոյ դրդիւնով, յանկարծ հարիւրաւոր հրացաններ ճայթեցուցին համարձակ և բացօղեայ թշնամիի վրայ՝ հայկական գնդերը, որոնք նստած էին դարանի:

Ըյն ինչ հրացանի այդ առաջին ծարձատիւնը լուրեցաւ, և ահա Օւէյթունէն, Աւնքէն, Օօրանոցէն ու ամէն կողմերէ հայերն սկսան իրենց սովորական արարակը, «Ըլահ, Ըլահ» և «ղաշոր հա, դաշոր». նոյն պահուն սկսան դարնել բոլոր եկեղեցիներու կոշնակները: Իսկ քահանայ, մանչ, աղջիկ ու կին, եկեղեցիները լեցուած սկսան աղօթի և ուժգին ուժգին դարնելով իրենց կուրծքերուն, ամէնքը միաբերան կաղաչակէին, «Ըլահ... չէնք ուզէ, չէնք ուզէ, չէնք ուզէ Մեծմար, զէնէ՞՞

պի տօս մեզ թուլքին» . . .

Պատերազմն սկսաւ այսպէս Կարկաշարի այգիներուն մէջ և մի քանի վայրկեան վերջ զինուորական շրթան երկա- րեցաւ մէկ ժամ լայնութեան վրայ ուղղաձիգ և հորիզոնա- կան գծով: Թշնամին այնքան մօտեցած էր, որ նոյն իսկ սկսան քարեր նետել իրարու: Հարիւրներ մէկէն ինկան հրացանի առաջին հարուածին: Թշնամին ի սկզբան թէ- պէտ շուարեցաւ, բայց կարծելով թէ հայերը շուտով կը նահանջեն, սկսաւ վճռական յարձակումը շարունակել: ուղղեց իր 4 թնդանօթները հայկական գնդերու շարքին, ինչպէս և նոյն պահուն մեծ բանակի 9 թնդանօթներն ալ սկսան դուռը Օչխիթունի ու Օօրանոցի վրայ: Վիակ զիակի վրայ ընկան զմիւսներու թիւրք հարուածներու կնորս զաւակներն ու զէյպէքները: Այս ժամուայ մէջ հրա- ցաններու ծուրը ձեացուց զուգահեռական երկու ամպեայ գօտիներ, որ բարձրանալով միախառնուեցան և ծածկեցին ահաբեկ տեսարանները. և քաջամարտիկ հայերը ստիպ- ուած էին պատկիլ ու ծուրի ներքեւէն տեսնել թշնամին . . .

Եւ յն ստակալի և անհանգստացնող բողբոջներն էին, որոնք մահէն աւելի դառն են մարդուս . . . Ինչ կը լինէր արդեօք կէս ժամ վերջ . . . Արդեօք այդ ծխեղէն ամպը մեր քաջերուն պատճառը կը լինի թէ Եւստեաց աշխարհն առաջնորդող բողբոջն ամպը . . . Եւ ո՞վ էր արդեօք այդ մի ափ ժողովրդի պաշտպանը լոյս աշխարհքի մէջ — ո՞չ որ: Միայն հերոս և ջերմեռանդ զէյթունցի այդ տագնա- պալի բողբոջն մէջ իսկ կը յուսար թէ այդ ամպը ԵՏօվայի առաջնորդող բողբոջն ամպն պիտի փոխուի . . .

Ահկ այլ տեսարան ու կոտորած տեղի կուեննար թրքական բանակի ետը: 10,150 շորքոտանի ու երկոտանի հայ զինուորները առանց ընդդիմութիւն դանելու, թշնամին ետէն կոտորելու վրայ էին: Բանակի առջևի փողերը ‘դէպ առաջ’ կը փչէին, իսկ ետեւները ‘դէպի ետ’: Կարծես դժոխքի կօմէրիան սկսած էր . . . Արջապէս տեսնելով, որ ետէն հարուածողները թուրք վաշտերը չեն և սարսափելով թէ ծպտեալներու մէկ ահագին բանակ պաշարած է զիրենք, Եւ թէ կի բանակը շփոթած և յուսա- հատ սկսաւ կարգերը խառնել և ետ նահանջել: Վա- հանջն սկսաւ բանակի վերեւի կողմէն և ուղղաձիգ ամպը սկսաւ շեշտակի դժով դէպի ետ ընկրկիլ միշտ զուգա- հետաքար . . . խրատոյան ու ողբերգութիւնը սաստկացաւ հայերու մէջ. կուռեռու անյագ քաջերը զիակէ զիակ կը փազէին փամփուշտ կողոպտելու, թէպէտ թուրք զօրքերն իսկոյն կը վերցնէին ինկած զիակները և կը հեռացնէին դէպի ջրի ափի այգիներուն մէջ, որպէսզի զօրքերը չի վախենան: . . . Բանակը կը նահանջէր լեռնէն դէպի ձոր:

Ժամը 6-ի ատեններն էր: Եւ թէ կը օգնութեան փողը փչեց մեծ բանակին: Մի քանի հազար զօրքեր մեծ բանակէն ուղղեցան դէպի ձորը որպէսզի գետն անցնե- րով պաշարեն առաջացող հայերն ետևի կողմէն: Եւ թէ ծասիրտ Եպահր, ժողովրդի քաջերու զլուխն անցած, իջան դէպի ճապոզ-Չայր, ուր արգէն ձերուսի Գըրճ- (Ղըլին և Բօզ-Բայրցի քաջերը կը գնդակէին ջուրն անցնել ուղղով վաշտերը: Եւ թէ տեղ սկսաւ նաև պա- տերազմը ստակալի կերպով և տեւեց մինչև ժամը 8: Ի զուր փորձեցին և երբեք չի աղոթեցան անցնել ջուրը: . . . Օչխիթուն ամպը միշտ կը նահանջէր . . . Եւ թէ կի զօր- քերու մէկ մասն ալ ահա թողուց 2 թնդանօթները գետի մօտ, զատկալարի ներքև, ուր սակայն անհնար և կորըս- տարեր էր իջնել, գրաւելու համար: Եւ թէ կը յուսա- հատ էր. զէյթունները կոտորուելու վրայ էին ետէն ու առջևէն . . .

Ժամը 8-ն էր. օգնութիւն չկար . . . Եւ թէ կը փչել տուաւ փողը, որ զիմացի զօրքերը յարձակին Օօրանոցի,

մօտակայ տներու և Ա անքին վրայ, յայտնելով, որ հայերը շատ քիչ են նոցա մէջ և թէ ամէնքը անցած են Կար- կաշարի կողմը:

Յուսահատ էր և Բէմզի փաշան. բայց ի հարկէ, Ա լախտէ Սուլթանը անհամբեր կըսպասէր իր յաղթական լուրին. սա հինգերորդ օրն էր և իր բանակը կոտորուե- լու վրայ էր. պէտք էր վճռական քայլ առնէր:

Շարժեցաւ Բէմզի փաշայի վիթխարի բանակը. յար- ձակումն սկսաւ Օօրանոցի, ճապոզ-Չայրի, Պուչաղ- ջոնց-Սօթի, Բարթօզ-Քօրի և Ա անքի վրայ: Սինակ Օօրանոցի վրայ յարձակողները 30,000-էն աւելի էին: Սինչեւ Օօրանոցի մէջ 150 հայեր հաղիւ մնացած էին. Բէմզի փաշան տեսնելով իր զօրքերու յուսահատութիւնն ու թուլութիւնը, յարձակող բանակներուն ետև զինուորական շրթայ կապեց, որոնք պէտք է գնդակահարէին ետ դար- ձող զինուորները: Սպանները սուրբը քաշած կը հար- ուածէին և ոչխարի նման առաջ կը քշէին զօրքերը: Օօ- րանոցը սակայն դժոխքի նման նստած, խուլ իրեն զար- նուած ուռմբերուն, անսպառ և անընդհատ կրակներ դուրս կըտար իր ծակերէն. հարիւրներ մէկէն կընկնէին: Եւս- ջին ւպիտակ ձիաւորներն առաջին անգամ ինկան այնթապ- ցի Երթուշ, թապախ-Վասպարեանի և փայլակի գնդակ- ներով: պ. Եպահր, Եսմինեան Հաճ՝ Երթին աղան, Մէրկէնեան Հաճին, վարժապետ պ. Յովհաննէս Եւս- րոնեանը, Շամ. Բէշիշեանը և թափուղը անդադար իր- րախոյսներ կը կարդային, զիւցաղնութեան առաջին օրի- նակներն իրենք տալով:

Մարաշի Բէշիշեան Հաճի Սանուկը Պուչաղջոնց- Սօթէն կը գուար և իր քաջերով ետէն կը գնդակէր Օօրանոցի վրայ յարձակող զօրքերը: Եսմինեան քա- ջերը Բարթօզ-Քօրէն գնդակի տարախներով շուտով ետ մղեցին յառաջացող վաշտերը: Ա անքի մէջ խրատոյան ու ողբերգութիւնը անբացարկելի էր. հերոսական քաջութեամբ ետ մղուեցաւ շուտով Ա անքի վրայ եղած յարձակումը, որի զիրքն ալ Օօրանոցի զիրքէն աւելի անմերձեանալի էր:

Արջապէս ամէն կողմ կրակ կը տեղար. տասնեակ հազարներով էին մէկ անգամ արձակուած հրացանները. ամբողջ Օչխիթունի լեռներն ու ձորերը ծխեղէն ամպե- րու մէջն էին. մի խօսքով, ինչպէս կասէր զէյթունցիին — «պըղտը կը քոս» — ձաւար կը ետար —: Հինգ ամ- սուայ պատերազմներու մէջ ամենամեծ և ամենանշանաւորն էր: Երբեք չէինք տեսած ձայներու այսքան չէզոքա- ցում. մի կողմէն մեր ականջներու սովորած խուլութիւնը և միւս կողմէ հրացաններու միաժամանակ, միակերպ և ան- ընդհատ ձայները երբ կանգրդաւանային խոր ձորերու մէջ, այլ ևս հրացանի առանձնակի նետուած խոշոր ձայ- նին չէր նմանէր, այլ միայն մի խուլ որոտի . . .

Ժամը 10-ն էր. մեր այժ-զինուորները յաղթանակը տարին: Եւ թէ կի զօրքերը բոլորովին շփոթուած այդ այժեայ մեծ բանակէն սկսան խոյս տալ դէպի հարաւ և Եւսպ-Ալ, թէ և իրենց արի զօրապետը կը ջանար գետ խրատուելու գանտնք: Սակայն ի զուր էր. ամպը այլ ևս բոլորովին մի ուղղակի գծի վրայ էր ինկած և զօրքերը խոյս կը տային դէպի ետ: Հայկական քաջ գնդերը այդ շփո- թութենէն ու նահանջէն օգտուելով դուրս եկան իրենց զուլաներէն և համարձակ կոտորելով յառաջացան մինչև մէկ ժամ հեռաւորութեան վրայ: Ժամը 12-ն էր երբ գրաւեցին Սոլախ-Տետէյի Չաթօզ-Քօրը՝ Եւսպ-Ալայէն քառորդ ժամ հեռու և գետ պատերազմելով ու կոտո- րելով կը յառաջանային:

Օօրանոցի շուրջը ետ մղեցին երեք կատաղի յար- ձակումներ և ժամը 12-ն էր, երբ այլ ևս այդտեղ ու չօջակները պատերազմը զարդեցաւ: Իսկ Չաթօզ-Քօ-

րի շուրջ գեու գիշերուայ ժամը 2-ն էր Ալաբաշի վազ-
րերը չի դադարեցուցին իրենց յարձակումները, Խաչեր
քէ՛հեայի որդի առիւծասիրտ Բստաուրի և Ստիչեան
Պապիկի առաջնորդութեամբ... Ընդ բէկի բանակը զոր-
ուելու վրայ էր, եթէ վերջապահ վաշտերը դէմ չի գային
ու չի հաւաքէին փախչելու տրամադիր զօրքերն Բազ-
Ապի մէջ:

Իրիկնադէմին ամէն կողմ սև այծերու նման փուռած
էին թուրք զիակները... միայն զիակներ էին երեցող-
ները... Ընդ Կարկալարի կողմն ինկած էին 2,000, իսկ
Օջրանոցի շուրջը 1,500 զինուորներ:

Եւ ո՞վ կարող էր այդ պահուն զսպել իր ուրախու-
թիւնը տեսնելով յաղթանակը և այդքան թշնամի գիակ-
ներ գետին փուռած ու չի մրմնջել Պէշիքթաշեանի հետ.
«Թրքաց մայրեր թող լան ու գուն»
Ուրախ լուրեր տար ի Օւէյթուն»:

* * *

Գիշեր էր. առանց կրակի էին թրքական բանակնե-
րը ցուրտին ու ձիւնին մէջ այդ գիշեր: Կը լուռէին միայն
բրիչներու ու բահերու թխթխացող ձայները...

Գիակները կը թաղէին...

SOROSI.

ՄԵՐ ՄԵՐՏԻՐՈՒՄՆԵՐԸ

ՌՈՒԲԵՆ ԽՕՃԱՆԱԿԵԱՆ

Տխուր լուր մը պիտի տամ. կորուստը կարծի մը, որ
նոր զոհ մը եղաւ թուրքական բռնակալութեան: Սայիս
2ին Համարածման տօնին առտուն էր. քահանայ մը առ-
ջեէն և երկու մարդ ալ ետեէն՝ դադար մը առած ուսեր-
նուն վրայ, Սուլի զօրանոցի բանտէն կուղղուէին դէպ ի
գերեզմանատուն, անձայն և տխուր. հայ տեսնողներու
սիրտը տրամուլեամբ և աչքերը արցունքով կը լեցուէին,
իսկ թուրքերն ուրախացած՝ հայհոյութիւններ կրնէին:
Դագաղը Չորոյ թաղի Եւէլաւտարան եկեղեցւոյ դու-
ռը դրին: Բացինք, դէմքը տեսանք. դեղնած, նիհար-
ցած, թուխ և սև յծեքերով 25-26 տարեկան երիտասարդ
մը, մկ աչքը բաց, իսկ միւսը դոյ... դա Հաճընցի
Ռուբէն Խօճաւագեանն էր՝ հայրենակից Սուրաթի: Հայ-
րենիքին մէջ Սիպեալ Բնկերութեանց վարժարանը և
յետոյ ս. Լյովիանի Ղեմարանը ուսում առնելով նոր
մտած էր Հնչակեան յեղափոխական կուսակցութեան մէջ
և անցեալ տարուան յուլիսի վերջերը Բաշն կեղծ անու-
նով Սուլի եկած էր իբր կազմակերպիչ. գացած էր Բա-
ղէշ և Սղերդ և վերագործին բռնուելով Բաղէշի մէջ
բանտարկուած և վերջն ազատ արձակուած էր: Ընկէ կըր-
կին Սուլի գալով մատնիչ տ. Բարսեղն սպաննել տալէ
վերջ՝ անցաւ գիւղեր: Օանօթ մատնիչ աւրանցի Կա-
րապետ վարդապետի մատնութեամբ կը ձերբակալուի Օւլ-
խաու գեղի մէջ՝ իր հիւրասիրող Յարութիւնի և աւ-
րանցի Հայկ տ. Սարգանեանի հետ: Իր քով կը գտնը-
ւէին քանի մը թղթեր, որոնցմէ մէկը տ. Բարսեղն ըսպա-
նութեան նկարագրութիւնն էր: Հրապարակային դատա-
րանի մէջ, որու մասին ժամանակին գրեցինք «Հնչակ»ին,
Ռուբէն մահուան դատապարտուեցաւ. վճիւրը կտրու-
ցուելէն վերջ, խաչք առնելով կրսէ. «այստեղ օրէքի և
արդարութեան ատուան մըն է. դուք երկար բարակ քըն-
նութիւն կը կատարէք տ. Բարսեղն սպանութեան համար,
որ իր մատնութիւններով և խուճարար ընթացքով գայ-
թակղութիւն կը սերմանէր. մինչդեռ այս երկրին մէջ գեու
երկու տարի չէայ որ հազարաւոր անմեղ և հողագործ
Հայեր զօրքերու, ոստիկաններու և Քիւրտերու ձեռքով

սպաննուեցան. այդ մարդասպաններն ինչո՞ւ չէք պատժեր:
Բանտին մէջ կատարելագէս առողջ էր. քանի մը օր
առաջ տեսած էին զինք: Սեւնեւէն երկու օր առաջ մի-
այն հիւանդանալով՝ քահանայ մը ուղած էր՝ հոգևոր մը-
տիթարութեան համար: Սայիս 2 ին մտաւ: Բայ է
զժրաղը երիտասարդին Սուլի երկրին մէջ ունեցած կեանքն
ու վախճանը: Թաղելու ժամանակ զիտեցինք որ մարմ-
նին վրայ սև սև գիծեր կերևնային և զլուու մազերն ալ
կը թափէին: Բանտակիցներէն հասկցուեցաւ որ վերջի
օրերուն մէջ շարաշար ծեծած էին զինք և վերջն ալ
թունաւորած: Իր ըրած կտակի համաձայն, իր հայրենա-
կից և բաղդակից Գեորգ Լյովիքճեանին գերեզմանին
կից իր գերեզմանն ալ փորեցին և այսպէս իր նորածիլ
կեանքը սև հողին յանձնեցին: Լացող մը չկար. անպե-
րը միայն նոյն ատեն քանի մը շիթ արցունք թափեցին
ջուխտակ գերեզմաններուն վրայ և ամէն ոք տխուր մեկ-
նեցաւ:

ՍԻՄ ՍԱԳ

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԵՏՐ ԵՒՐՈՊԵՅԻ ՄԵՋ

(Գոտտոս 14/26 ի կոտորածներուն վրայ Եւրոպայի և
Ամերիկայի մէջ ահագին շարժում մը սկսաւ սուլթանին և
իր կառավարութեան դէմ: Պուլխարական կոտորածներէն
ի վեր, որ 1876 ին տեղի ունեցաւ, Լնդլոյ մէջ երբեք
այս աստիճան հակա-թրքական յուզում առաջ չէր եկած:

Լնդլոյ ընդհանուր շարժումն նախաձեռնարկը եղաւ
Ալաուական Կուսակցութիւնը որուն կը գաշնակցէին Պահ-
պանողականներն ալ: Ընկէ օր միթինկներ կը գումարուին
Սեճն-Բրիտանիոյ ամէն անկիւնը, և մեծ թերթերը ամէն
օր 10—12 սիւնակ կը նուիրեն հանրային զգացումը ար-
տայայտող գումարումներու, քարոզներու, և նամակներու:
Ընցած շաբթու մէկ օրուան մէջ Լորտ Սոլլպէրի հազար
հեռագիր ստացաւ միթինկներէ և անհատներէ:

Ըմենամեծ միթինկ մը պիտի գումարուի հոկտեմբեր 11
— սեպտեմբեր 29 կիրակի օրը Լոնտոն Հայտ-Բարքի
մէջ, որուն համար մեծամեծ պատրաստութիւններ արդէն կը
տեսնուին:

Բայց թէ ամբողջ Լնդլիա և թէ ամբողջ Եւրոպա
տարօրինակ կարեւորութիւն կրնձայեն Ալաուսթոնի հրա-
պարակ նետուելուն: Սեճն Օսերունին հանրային կեանքէ
քաշուած էր իր տարիքին և տկարութեանը պատճառաւ:
Երբ Պուլլոյ ջարդերը վրայ հասան Ալաուսթոն իրարու ետեէ
երեք նամակ հրատարակելով թէ և նշաւակեց Համիտը իբր
«Սեճն Սարգասպան» բայց միանգամայն յայտարարեց որ
վերին աստիճանի համակրող թէպէտ հայկական դատին
և ծայրայեղ թշնամի սուլթանին բայց և այնպէս չի կրնար
հրապարակաւ խօսիլ քանի որ հանրային կեանքէ քաշուած
ըլլալու յայտարարութիւնը ըրած էր: Եւ առ մեծ եղաւ
բաղտարական աշխարհին զարմացումը երբ լուեցաւ թէ
Ալաուսթոն հայկական դատին համար իր այդ յայտարարու-
թիւնը պահ մը չեղեալ կը նկատէ: Սեպտեմբեր 19 ի
շաբթի օրուան թերթերը բացարձակօրէն հաստատեցին թէ
Ալաուսթոն հաղորդած է որ Լիվրուլ գումարուելիք մեծ
միթինկին մէջ խօսելու պատրաստ է: Բայ լուրը ան-
միջապէս տարածուեցաւ աշխարհիս ամէն կողմը, և Լոնտոն
հասած հեռագիրները կը ծանուցանեն թէ Եւրոպայի կար-
ծիքն այն է որ Ալաուսթոնի միջամտութիւնը հիմնական
փոփոխութիւն պիտի բերէ հայկական դատին համար:
Բայպէս ահա Ալաուսթոն անգամ մը ևս կը վարէ Լնդ-
լիան իր մարդասիրական կեանքին մէջ:

—Պրանսա, որ գրեթէ անտարբեր մնաց անցեալ տար-
ուան կոտորածներուն, հիմա սկսած է ցնցուիլ. Բարիկը
մամուլը այս անգամ հանրային զգացումը թմրած չի

պահեր. ամեն կուսակցական թերթեր միահամուռ յարձակում կրնեն Սուլթանին դէմ որուն գահընկէցութիւնը կը պահանջեն: Բարիւն մամուլին փոքրիկ մէկ մասը միայն օտմանեան զեպանասան շորհներուն արժանի ցոյց կուտայ ինքզինք, սակայն ձարին մտայլուտ այցելութիւնը Բախը կը չափաորէ հանրային զայրոյթը: Կը յուսացուի որ Նիքոլա Բ. Բարիւն մեկնելէն յետոյ թրքատեաց շարժումը մեծ ծաւալ պիտի առնէ: Երեսփոխանական ժողովին մէջ հարցասիրողներ պիտի ուղղուին նախարարութեան: Պէտք է յիշել թէ հայկական խնդիրը բացուելէն ի վեր Պրանսայի երեսփոխանութիւնը միշտ զգուշացաւ այդ հարցը վիճաբանութեան առարկայ ընել:

Յուսամք որ առաջիկայ վիճաբանութեան արդիւնքը պատուաբեր ըլլայ Պրանսայի հին համբաւին:

Իտալիայէն հասած լուրերը ցոյց կուտան թէ աւստրիական բռնակալութեան լուծը խորտակող ժողովուրդը ինչ սրտատրոփ յուզմամբ կը հետեի հայ ազգին մարտիրոսութեանը. ամբողջ մամուլը մեզի հետ է, և Հում, Ֆիորէնցա, Սիլան, Ալենետիկ, Ապրիլ և ուրիշ քաղաքներ միթիւններ գումարելու պատրաստութիւններ կը աննուին:

Օւոլիցերիոյ մէջ մեզի նպատաւոր մեծ շարժում կայ, ժողովրդային գումարումներ տեղի ունեցան և առաջարկներ քուէարկուեցան եւրոպական միջամտութիւնը հայոց փրկութեան համար խնդրելու նպատակաւ:

Վերմանիոյ մէջ ալ մարդասիրական զգացումը ուժգնապէս սկսած է զարթնուլ: Թէ կաթոլիկ, թէ բողոքական, աղատական կամ պահպանողական թերթերը ստուար մեծամասնութեամբ կը գրգռեն ժողովուրդը. սակայն կառավարական թերթերը, «սողունները», հանրային զգացումը խեղդելու յուսահատական ճիգեր կրնեն. բայց կը յուսանք որ իմաստասիրութեան և խեղճանի հայրենիքի խիղճը չի խղճուիր ստորաբարձ շահագէտներու և քաղաքագէտներու հաշուի ծուղակներու մէջ:

Վաստրիա Հունգարիայէն գիտնք թէ ինչ պէտք է սպասել: Թէև մամուլին մէկ մասը բաւական համակիր երեցաւ մեզի, սակայն կառավարական թերթերը ամենատխուր հրատարակութիւններու սպարէզ եղան: Եւս երևոյթը մեզի չի զարմացներ. Վաստրիա միշտ աղատութեան գողափարին ամենաչնամ թշնամին հանդիսացած է:

Վշտարհիս ամեն կողմը սուլթանին դէմ և մեր գահին համար երևան եկած ցոյցերը մինչև իսկ համառօտաբար նկարագրելու հնար չկայ, ընդհանուր գծերով միայն մեր ընթերցողներուն կրնանք գաղափար մը տալ:

Ի՞նչ պիտի ըլլայ այս ընդհանուր շարժումին հետևանքը. զիւնադիտութիւնը գէթ այս անգամ պիտի փրկէ՞ մեզ: Պատասխանին հիմկուհիմա ո՞չ հաստատական կրնայ ըլլալ, ո՞չ ժխտողական. քաղաքական աշխարհը երկունքի մէջ է, ուստի և մենք ալ ամենուն հետ սպասողական վիճակ ունինք:

Մեզի շարժումը կը պարզէ քաղաքականութեան ստորնապալից վիճակը:

Սուլթանին և իր ապականեալ վարչութեան նպատաւոր բառ մը արտասանելու յանդիմութիւնը ո՞չ որ ունի Սեփ-Սրիտանիոյ մէջ, և սակայն մեծ շուարում առաջ կը բերէ հայկական խնդրին գործնական լուծում մը տալու դժուարութիւնը: Թէ քաղաքագէտներու, թէ մամուլին և թէ հասարակութեան մէկ մասը համոզուած է որ Եւրոպական ընդհանուր համաձայնութեամբ մը միայն կարելի է լուծել այս խնդիրը. իսկ եթէ այդ համաձայնութիւնը չի գոյանայ, Մեզի պարտական է գոհանայ իր ըրած մարդասիրական ցոյցովը, և պատմութեան առջև Եւրոպայի միւս ազգերուն վրայ ձգել նախախնդրն

այն անտարբերութեան զոր եւրոպական միւս կառավարութիւնները լըբարար ցոյց կուտան քրիստոնէութեան, քաղաքակրթութեան և մարդկութեան դէմ, «մեծ մարդասպանին» ոճրագործութիւններուն հանդէպ:

Իսկ Մեզի մեծամասնութիւնը փափայելով հանդերձ որ եւրոպական համաձայնութիւն գոյանայ հայկական խնդրին առթիւ, կուզեն սակայն որ հակառակ պարագային մէջ իսկ Մեզի միայնակ գործէ. և շատերը եւրոպական ընդհանուր պատերազմի մը վտանգին առջև չընկրկելու աստիճան առաջ կերթան: Ար համոզումը, որ պահանջումը պիտի յաջմանակէ. ո՞չ որ Սոլդաթիի առաջադրութեան տեղեակ է: Պալմորալի տեսակցութենէ ետք է որ Մեզիական նախարարութեան ծրարելը պիտի պարզուի:

Ներկայումս 22, երեքշաբթի օր Սուսիոյ Նիքոլա Բ. կայսրը Մեզի հասաւ և Պալմորալ թագուհին հիւր եղաւ: Եւս այցելութեան քաղաքական մեծ կարևորութիւն կրնձայուի. յոյս կայ թէ թագուհին իր բարոյական մեծ ազդեցութեամբ պիտի ներգործէ ձարին վրայ, և Սոլդաթիին իր քաղաքական տաղանդով պիտի կարողանայ համոզել երիասարդ կայսրը թէ հայկական խնդրին մէջ Մեզի շունի շահագիտական ո՞ր է ձգտում, և թէ անպիական շարժումը զուտ մարդասիրական գրգռում մըլուծած է: Մեզիոյ համար ոչինչ աննելով և Սուսիոյ համար շատ զեջողութիւններ ընելով Սոլդաթիի թերևս յաջողի իր քաղաքական անկեղծութեանը գրաւական մը տալ Սուսիոյ, և այս առթիւ երկու մեծ պիտութեան մէջ քաղաքական ընդհանուր համաձայնութիւն մը հաստատուի:

Պալմորալ առանձնակի մտերմական տեսակցութիւններ պիտի ունենան թագուհին, Չարը, Մեզիոյ գահաժառանգ Կալէսի Իշխանը, թագուհին երրորդ որդին Քոնստանտին Կոլարը և Լուս Սոլդաթիին: Եւս տեսակցութեան մեծ կարևորութիւն կրնձայուի: Քոնստանտինը երբ այս տարի մայիսին Սուսիոյ գնաց Չարին թագալուծեան հանդէսին առթիւ մեծ սպաւերութիւն մը ունեցաւ. Նիքոլա Բ. ի Մեզիոյ հետ կոտորեալ համաձայնութիւն մը հաստատելու անկեղծ տրամադրութեանէն, ուստի և այս անգամ իր ներկայութիւնը Պալմորալ յատուկ նշանակութիւն մը կրնայ ունենալ:

Մեզիոյ և Սուսիոյ միջև Երեւեթան խնդրի համար համաձայնութեան մը հետևանքը կըլլայ նաև Պրանսայի համերաշխութիւնը: Իտալիա արդէն Մեզիոյ հետ է, իսկ Վերմանիա և Վաստրիա այլևս դիմադրելու պատճառ մը չեն ունենար:

Սինչ այս մինչ այն, անգլիական, ֆրանսական, իտալական նաւատորմները յառաջացած են Տարտանէլի մտերը և Սե ծովէն ուստական նաւատորմը կը մտանա Սուսիոյ:

Վ Ե Ր Զ Ի Ն Լ Ո Ւ Ր Ե Ր

Պատմութիւն այսօր կէս օրին պիտի խօսի Վերբուլի մեծ միջինին: Բեդրպուրիի ալտաքին գործերու նախարարութիւնը պաշտօնատար մը ս. Էջմիածին զոկեց Վաթնիկոսին հետ տեսակցելու համար: Իզմիրիական պատրիարք Արքուսղև քարտուեցաւ թրքական շոգենաւով. տակաւին լուր մը չի կայ, մեծ անհանգստութիւն կը տիրէ այս մասին: Եկնայ մէջ Քիւրտերը 60 հայ սպաննեցին. մնացած բնակիչները լեռները փախան: Աստիւր Իրուրը հասած պաշտօնականն է, տարակոյս չի կայ թէ կոտորածը շատ աւելի սաստիկ եղած է. Եկն անցած տարուան կոտորածէն զերծ մնացած էր: Ինկիւրիի մէջ ալ կոտորած եղած է: Պոլսոյ մէջ սարսփը կը շարունակէ տիրել. լուր կայ թէ Համիտ շատ վախեալով կուզէ առ այժմ հայերուն հետ հաշտուել երեսանց (!): Պանք Օթոմանը կոխող հերոսներ որոնք Մարսել տարուեցան, հոն բանտարկուած պահուեցան. վերջերս երկու պարագլուխները որոնք ուսուսհաստակ են, ժրնկ վրկուեցան, իսկ միւսերը զրկուեցան... Պուլնու-Ատրես, որպէսզի Եւրոպա վերադարձին զրկեթէ ահնարին ըլլայ: